

ԿՈՉ ՀԱՅ ՀՐԱՏԱՐԱԿԻՉՆԵՐՈՒՆ

Ի ՆՊԱՍՏ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

“Հանդէս Ամսօրեայ”ի խմբագրութիւնը ստացած է Խորհրդային Հայաստանի Գրապալատէն հետեւեալ լիազօրագիրը.

Լիազօրագիր Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան Պետական Գրապալատի:

“Հանդէս Ամսօրեայ”ի խմբագրութիւն.

Վ. Իեննայրով.

Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան Պետական Գրապալատը յիստորիա է “Հանդէս Ամսօրեայ”ի խմբագրութեանը բանակցելու արտասահմանեան հրատարակչական մարմինների հետ իր սնունդից Խորհրդային Հայաստանում եւ Արտասահմանում յոյս տեսած հայերէն գրականութեան փոխանակութիւնը կազմակերպելու համար:

Գրապալատի Վարիչ
Էւարտոսյան



Ա. Թոռմանեան
Ս. Ամիրեան

23 Յունիս 1930 թ.:

Հիմնուած այս Լիազօրագրի վրայ կը դիմէ խմբագրութիւնս Հայ Հրատարակիչներուն, ինչպէս եւ Խմբագրութիւններուն, ինչպէս որ օժանդակեն Խորհրդային Հայաստանի Պետական Կենդրոնական Գրադարանին հաւաքելու հայերէն հիւն եւ նոր, ինչպէս նաեւ հայագիտական օտարալեզու հրատարակութիւնները, ինչ ծաւալով եւ ինչ ըրովանդակութեամբ ալ ըլլան: Կը ինչո՞րի գլխաւորաբար ուղարկել վերջին տարիներուն եւ յատկապէս ընթացիկ տարւոյս ըլլոր հրատարակութիւնները, գիրք, լրագիր եւն:

Ս. Խ. Հ. Գրապալատը կը հրատարակէ ինքզինքը պատրաստ իր անուան ուղարկուած հրատարակութիւնները փոխարինել Խորհ. Հայաստանի մէջ լոյս տեսած գրքերով:

Ամէն առաքում եւ ինչո՞ր ուղղել Խորհ. Հայաստանի Գրապալատին՝ հետեւեալ հասցէով.

Grपालат de R. S. S. A.

ERIVAN
U. R. S. S.

Անդրագոյն բացատրութիւններու համար դիմել “Հանդէս Ամսօրեայ”ի խմբագրութեան. Rédaction „Handes Amsorya“, Vienne (Autriche), VII. Mechitharistengasse 4.

Հաւատացած է “Հանդէս Ամսօրեայ”ի խմբագրութիւնը թէ ամէն հայ հրատարակիչ եւ հեղինակ, սիրով ընդառաջ պիտի գայ Խորհ. Հայաստանի Գրապալատի վարչութեան այս գեղեցիկ առաջարկին: Հայաստանի մէջ կառուցուած հայկական նոր Գրադարան մը մօտ պիտի ըլլայ ամէն հայ սրտի. պիտի նկատուի ուխտաւայրը հայ մտաւորականի, գրաւականը հայ մշակոյթի զարգացման եւ ազդակը հայկական ուսմանց մեծաբայլ յառաջդիմութեան:

Հայ մտքի առաջին երեխայրիքը կը պատկանի Մայր Հայաստանին: Զօնենք զայն Հայաստանի Գրադարանին երախտագէտ զգածումներով:

Խմբագրութիւն “ՀԱՆԴԵՍ ԱՄՍՕՐԵԱՅԻ”ի

Հ. Գ. Կը ինչո՞րի Հայ Խմբագրութիւններէն արտատպել Կոչս եւ յանձնարարել զայն հայ հեղինակներու եւ հրատարակիչներու ուղարկութեան: Խմբագրութիւն “ՀԱՆԴԵՍ ԱՄՍՕՐԵԱՅԻ”

ԳՐԱՍԷՐԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ

ԳՐԱՑՈՒՑԱԿ ՀԱՅԵՐԷՆ ՏԱՐԵՒՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ

ԿՈՉ ՀԱՅ ԳՐԱՍԷՐՆԵՐՈՒՆ

Հայ ժողովուրդը ցրուած է աշխարհիս ամէն կողմը, կտրուած հայ կենդրոններու հետ մտաւոր հաղորդակցութենէ, ենթարկուած օտար ազդեցութիւններու:

Գիրը, գրականութիւնը միակ օղակը պիտի ըլլայ զօղելու աստանդական սրտերը երարու, համախմբելու ցրուած ոյժերը, ստեղծելու գաղափարներու կենդրոնացում եւ վառ պահելու հայութեան ոգին:

Դժբախտաբար այս միակ միջոցն ալ պարագաներու բերմամբ անտեսուած է մինչեւ օրս: Արդէն զգացուած է ցարը, թէ հայերէն հրատարակութիւնները չեն հասնիր հասարակութեան ծանօթութեան եւ զրքերը կը մնան պահեստներու մէջ, դատապարտուած մոռացութեան: Հայ ժողովուրդը չունի ընթերցանութեան նիւթ. հեղինակները չեն գտներ վարձատրութիւն, հրատարակիչները՝ քաջալերութիւն. եւ հարակութիւնը մտաւոր սնունդ:

Գիրը գրացուցակով պիտի ծանօթանայ հասարակութեան: Օրինակ առնելով մեզ Ներուպայի զարգացած ազգերու փորձառութիւնը, կը ձեռնարկենք «Հանդէս Ամսօրեայ»ի կից հրատարակել — առ այժմ տարին մէկ անգամ — առանձին պրակով ցուցակ մը այն ամէն հայերէն, նաեւ հայագիտական հրատարակութիւններու, որոնք լոյս են տեսած նախընթաց տարւոյն. պիտի ըլլայ անիկա

ԳՐԱՍԷՐԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ

ամփոփելով իր ծոցը մատենագիտական ճշգրիտ տեղեկութիւններ իւրաքանչիւր զրքի կտորագրին, ծաւալին, գնոյն եւ կենդրոնատեղւոյն մասին:

Առաջին պրակը լոյս պիտի տեսնէ 1931ի առաջին ամիսները, եւ պիտի ներկայացնէ 1930ին հրատարակ ելած զրքերն եւ թերթերը:

Որովհետեւ առանձին աշարհութիւն պիտի դարձուի տեղեկութիւններու ճշգրտութեան, այս պատճառաւ հասարակութեան պիտի ներկայացուին այն զրքերը միայն, որոնք տեսած է յմքագրութիւնս:

Գրացուցակին ամբողջութեան համար կը խնդրուի հայ հեղինակ-հրատարակիչներէ տրամադրել յմքագրութեանս մի մի օրինակ այն բոլոր հրատարակութիւններէն, որոնք հրատարակուած են յընթացս 1930 տարւոյս: Կը խնդրուի նաեւ ծանուցանել մեզ:

1. ԳԻՄԸ. 2. ԿԵՆՏՐՈՆԱՏԵՂԻՆ, ուր կարելի է ստանալ:

Վստահ ենք թէ մեր ձեռնարկութեան կարեւորութիւնը պիտի ըմբռնեն հայ հրատարակիչները եւ քաջալերեն զործը:

Վստահ ենք նաեւ թէ Գրացուցակին ամբողջութիւնը պիտի հերաբերքէ հասարակութիւնը, պիտի նպաստէ զրքերու տարածման, պիտի զարգացնէ ընթերցասիրութիւնը հայ ժողովրդեան մէջ, պիտի ստեղծուի մտաւոր հաղորդակցութիւն ցրուած հայութեան մէջ:

ՏԵՂԵԿԱՏՈՒՆ պիտի պատկերէ հայ մտաւոր կեանքի տարեկան զարգացումը, պիտի գոհացնէ գրասէրներու ծարաւն եւ պիտի ծառայէ ապագային հայ տպագրութեան պատմութեան:

Ամէն գիրք եւ թերթ ուղարկել

Rédaction „HANDES AMSORYA“, Vienne (Autriche), Mechitharistengasse 4.
Եւրոպայի թերթ ուղարկել
Կարգաւարտութիւն «ՀԱՆԴԷՍ ԱՄՍՕՐԵԱՅ»ի

“ՀԱՆԴԵՍ ԱՄՍՕՐԵԱՅ,”

ՀԱՅԵԳԻՏԵԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԹԵՐԹ

— խԳ. ՏԱՐԻ — 1930 —

Կը խմբագրուի եւ կը հրատարակուի
ՄԻԽԻԹԱՐԻՏԵՆ ՄԻՇԵՐԱՆՈՒԹԵԱՆ ԿՈՂՄԱՆԷ Ի ՎԻԵՆԱՆ
աշխատակցութեամբ ազգային եւ օտար Բանասէրներու:

Որպէս զի աւելի մատչելի դառնայ Ուսումնաթերթս
օտարալեզու արեւելագէտներուն, խմբագրութիւնս
սկսեալ ընթացիկ տարեշրջանէս պիտի ներկայացնէ
նաեւ կարեւոր քանասիրական յօդուածներուն համա-
նօս մէկ ամփոփումը, մեջազգային որ եւ է լեզուաւ:

Բաժանորդագիւնն է արեւն նրկրի
համար՝ 1 տոնրդիմագ, կամ յիկ:

Մեր հասցեն՝

REDACTION DE LA REVUE “HANDES AMSORYA,”

VIENNE (Autriche), VII, Mechitharistengasse 4.

ՀԱՅ ԲԵՂԵՄԵԱՆ ՄԻՈՒԹԵՐԻՆ ՊԱՐԵՍԵ



ԵՐԿԱՍԻՐՈՒԹԻՒՆ ՏՈՒԳ. ՎԱՀՐԱՄ Յ. ԹՈՐԳՈՍԵԱՆԻ

ԸՆԴԱՐՁԱԿ 2 ՀԱՏՈՐ որ կը պարու-
նակէ

Ռուսահայ, Թուրքահայ, Պարսկահայ,
Հնդկահայ, Եգիպտահայ, եւայլն հին եւ
նազոյն 40է աւելի քիչերու կենսա-
գրութիւնները, իրենց լուսանկարներով
նաեւ իրենց գործերուն ու ժամանակակից
ազգային նշանաւոր անցքերու պատմու-
թիւնը, սկիզբը ունենալով յառաջարան
մը գրուած՝

ՎԵՂԱՓԱՐ ՎԱԹՈՂԻԿՈՍ ԽՐԱՍԵԱՆ ՀԱՅՐԻԿԷ

ԵՐԿՈՒ ՍՏՈՒԱՐ ՀԱՏՈՐՆԵՐՈՒՆ ԳԻՆՆ Է 2 ԱՆԳԼ. ՈՍԿԻ

Բաժանորդագրութեան փոխարժէքը կանխիկ ուղարկել՝

ՏՈՒԹ. ԲՕԼՕԼԵԱՆԻ, 37bis, Rue de Ponthieu, PARIS (8^e).

“HANDES AMSORYA,”

MONATSSCHRIFT FÜR ARMENISCHE PHILOLOGIE

— XLIV. JAHRGANG — 1930 —

Herausgegeben und redigiert von der
MECHITHARISTEN-KONGREGATION IN WIE

unter Mitwirkung zahlreicher Armenisten.

Um unseren nichtarmenischen P. T. Abonnenten
die Benützung unserer Zeitschrift zu erleichtern,
werden wir von diesem Jahrgange an von den
wichtigen philologischen Abhandlungen ein kurzes
Resumé in einer europäischen Sprache geben.

Preis dieses Jahrganges 1 Pfund Sterling.

Unsere Adresse: